


Ե . Մակընթացութեան ու տեղատուութեան ամէն օր նոյն միջոցին չպատահելուն պատճառը լուսնական օրն է . վասն զի լուսինը ինչուան երկրիս միջօրեան հասնելու համար 12 ժամ և 50 վայրկեան պէտք է , որով ամէն օր յիսնական վայրկեան ետքը կը հասնի միջօրէին վր : Ուստի լուսինը թէ մեր կիսագունտին և թէ վարի կիսագունտին միջօրէէն անցնելու ատենը՝ ծովը կը բարձրանայ . իսկ հորիզոնին արևելեան կի՛ արևմտեան կէտը հասածին պէս՝ ծովը կը ցածնայ :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Պիւ-նոն օջ :

ՊՕԱ ըսուած Ղմերիկայի օձէն ետքը՝ ամենէն խոշոր օձը Պիւթոն ըսուածն է , որ աս ալ թոյն չունեցողն էրէն է : Ղտենով շատ կը գտնուի եղեր Ղփրիկէի ծովեզերքը , մանաւանդ Քարեյուսոյ գլուխը . և հոն մեծամեծ վնասներ կ'ընէ եղեր ուրիշ կենդանեաց . բայց հիմա Ղփրիկէի ներսերը քաշուած է . կը գտնուի նաև Հընդկաստանի կղզիները , և հնդկաստանցիք Մալայի լեզուով Ռալար սաս դրած են անունը , որ Գեթի օջ ըսել է : Երկայնութիւնը ինչուան երեսուն ոտնաչափէն ալ աւելի կ'ըլլայ երբեմն , և կ'ըսեն թէ ինչուան գոմէշներու պլուելով՝ կը ճըմլէ ու կը սպաննէ զանոնք : Հումայեցւոց պատմութեանը մէջ կը յիշուի թէ իրենց Հուեգուղոս սպարապետին զօրքը երբոր Վարքեդոնացւոց դէմ պատերազմի գնացած էին Ղփրիկէ , հոն հարիւր քսան ոտնաչափ օձ մը տեսեր ու սպաններ են , որ անշուշտ աս պիւթոն ըսուածն է : Հաստութիւնը գէր մարդու մը մէջ քին չափ կայ . ուստի շատ չորքտանիներ ողջ ողջ կը կլլէ : Ղքէկ մը կշտանալէն ետքը՝ օրերով թմրած կը



մնայ , և ան միջոցին շատ դիւրին է զինքը սպաննելը . բայց ամբողջապաշտութեամբ մտքերնին դրած են թէ աս օձը մեռցընելը գէշ է , վասն զի մեռցընողը կը պատժուի , կամ հարկաւ փորձանքի մը կը պատահի կ'ըսեն :

Ղք օձին զարմանալի յատկութիւնն աս է որ թէպէտ պաղարիւն կենդանի է , բայց իր հաւկիթներուն վրայ

Թուխս կընստի . և ան միջոցին որ կըր կըր ոլըրուած պառկած կը կենայ՝ ինչուան 40 աստիճանի տաքու- Թիւն կ'ունենայ :

Ուրիշ տեսակ տեսակ օձերու և անոնց Թոյնին վրայ նորէն առիթ կ'ունենանք խօսելու :

Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ո Ի Թ Ի Ի Ն

Ե Բ Կ Բ Ա Գ Ո Բ Ծ Ո Ի Թ Ի Ի Ն

Սկզբունք երկրագործութեան :

Ի .

Սարոյանի հարգին վրայ :

Հ . Ի՞նչ բան է արտը .

Պ . Ըրա կ'ըսուի ան կտոր երկիրը , որուն մէջ ամէն տարի տեսակ մը բոյս կը տնկուի ու կը մշակուի : Ուստի հասարակ երկրագործները իրենց կալուածքը իրեք մաս կամարտ կը բաժնեն . մէկուն մէջ կը տնկեն ցորեն , մէկալին մէջ գարի կամ ուրիշ արմըտիք մը , իսկ երրորդ մասը պարապ կը թողուն :

Հ . Ի՞նչ պատճառաւ երրորդ մասը պարապ կը թողուն .

Պ . Արկրագործները կ'ըսեն թէ ասով երկիրը կը հանգչի , ու գէշ խոտերը կը խլուին . բայց երբոր հողը բաւական պարարտութիւն ունի , անոր հանգչիլ պէտք չէ . ուստի ամենեւին պէտք չէ երկիրը պարապ թողուլ . շատ շատ՝ տարիներ անցնելէն ետքը երբոր կը տեսնես որ հողը սաստիկ կարծրացեր ու գէշ խոտերով լեցուեր է , կրնաս հանգչեցընել : Արկիրը ձմեռ ատեն պարապ թողուլը աւելի աղէկ է , վասն զի եկած ձիւնը մէյմը սառելով՝ մէյմը լուծուելով՝ շատ կը պարարտացընէ զանիկայ : Արկիր կայ որ իրեք տարին մէյմը պարապ կը թողուն . երկիր ալ կայ որ երկու տարին մէյմը :

Հ . Ըս կերպիս փնասները որոնք են .

Պ . Սնասը յայտնի է . վասն զի բոլոր տարին անպտուղ կը մնայ կալուածքին երրորդ մասը կոմ կէսը :

Հ . Ըս փնասին առաջքը ինչպէս կրնայ աւնուիլ .

Պ . Ըմէն տարի զանազան տեսակ բոյսեր տնկելով՝ նոյն արտին հողերուն ու կլիմային յարմար :

Հ . Ըմէն բոյսեր գետնէն նոյնչափ հիւթ կը ծծեն .

Պ . Չէ . անոնց որ հունտը կ'աւնենք , ինչպէս են արմտիքները և իւղային բոյսերը ու մնոտ արմատ ունեցողները ( զոր օրինակ գետնախնձորն ու ճակնդեղը ) գրեթէ բոլոր իրենց սընունդը գետնէն կ'աւնեն : Իսկ անոնք որ խիտ ու հաստ տերեւներ ունին՝ աւելի օգուով կը սնանին . ինչպէս են ընդեղէններն ու խոտեղէնները , որ ծաղիկ տալէն առաջ կը քաղուին . անոր համար գետնի մը վրայ խոտեղէն ցանելէն ետեւ արմտիք ցանես նէ՝ շատ աղէկ առաջ կուգան :

Հ . Սի և նոյն երկրին վրայ ամէն տարի նոյն բոյսը կրնայ տնկուիլ .

Պ . Ի՞նչ որ հողը շատ պարարտ է՝ կրնայ ըլլալ . բայց տարի տարուան վրայ հողին պարարտութիւնը պակսելով , բերքն ալ երթալով կը քիչնայ , և եղած ծախքին չպատասխաներ :

Հ . Ի՞նչ է պատճառը որ մէկ երկրի մը վրայ ետեւէ ետեւ նոյն բոյսը տնկելու ըլլաս նէ՝ աղէկ առաջ չգար :

Պ . Արեւնայ թէ բոյսերը իրենց արմատէն տեսակ մը հիւթ դուրս կուտան , որ հողին մէջ մնալով թէ որ ետեւէն նորէն նոյն տեսակ բոյս ղնկելու ըլլաս՝ ան հիւթէն կը փնասուի : Ըս բանս փորձով ալ կ'իմացուի . վասն զի թէ որ պտղատու ծառ մը , օրինակի համար տանձի ծառը , նոյն տեղը տնկելու ըլլաս՝ ուսկից որ հանած էր հին տանձի ծառ մը , ան նոր տնկած մատղաշ ծառդ ինչպէս որ պէտք է չպտղաբերեր :

Հ . Բոյսերուն արմատէն դուրս է .